

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴԷՊՓ

Ելեւթրական հեռագրայ լրայ նոր կանոնադրութիւն :

ԼՈՄԳՍՏՅՈՅ ՈՒ ՎԵՆԵՏԿՈՅ Թագաւորութեան մէջ՝ ինչպէս ուրիշ շատ երկիրներ , եղած եւեքարական հեռագրայ թելերը ինչուան հիմա չբեկառայ երկթէ ճամբաներուն երկու քովէն բարձր ցիցերու վրայ առնուած էին . բայց որովհետեւ աս ճամբաներուն շատը մշակուած երկիրներու մէջէն ալ կանցնին , որպէս զի կարենան աւելի ուղիղ ճամբայ բռնել , նոյն տեղի գեղացիները աս պղնձէ թելերը սատանայական հնարք մը կարծելով , և իրենց արտերուն պողաբերութեանը մնասակար , երբեմն երբեմն աս թելերս կը կտրէին ու կապականէին , անանկ որ հեռագիրը չէր կըրնար բանիլ . տէրութիւնը շատ անգամ խիստ օրէնքներ հրատարակեց աս տգիտութենէ առաջ եկած չարեաց դէմ , բայց քիչ օգուտ եղաւ անոնց նախապաշարմունքը վերցնելու : Իսկ մօտերս նոր կանոնադրութիւն հաստատուեցաւ՝ որ ինչուան հիմա եղած և ասկէ ետև շինուելու հեռագրայ թելերը գեանի սակէ հաղորդուին . և որպէս զի մագնիսական հոսանուար հողին մէջ գտուած մետաղային նիւթերու հետ հաղորդուելով չտկարանայ , պղնձի թելերը կաւթիւս քերտ ըսուած սեսակ մը խիժով պատին որով չեն ալ ժանգոտիր :

Ադաիէ շնոէր :

ԿԸՍԵՆ Թէ Անդղիայի մէջ շատ հնարագէտ մարդիկ անցեալ տարուան արուեստից համաշխարհական հանգիստարանէն օրինակ առնելով ապակէ ընդարձակ շէնքեր կը շինեն , ամէն տեսակ բանի գործածութեան համար , որովհետև քարուկիր շէնքերէն աւելի աժան կ'ըլլայ , շուտով կը շինուի ու կը գործածուի , և հարկ եղած ասեն կրնայ տեղէ տեղ ալ փոխադրուիլ : Աս տեսակ ապակէ շէնքերու մէջ երևելի է Պ . Լաուֆրտ անունով մէկուն շինել տուած գոմը որ 96 ոտք երկայնք ու 18 ոտք լայնք ունի . ինքը կ'ըսէ թէ աս թափանցիկ շէնքը կենդանեաց առողջութեան վրայ ալ մեծ տարբերութիւն կ'ընէ , ինչպէս որ սայտնի է լուսոյ ազդեցութիւնը անասնոց ու բուսոց վրայ : Ասկէց զատ նոյն տեղը կրնայ ծառայել նաև բուսոց ջերմանոցի տեղ , ձմերուան մէջ սակաւագիւտ բանջարներն ու ստուղները հասցնելու և ծաղիկ դարմանելու համար , ան ալ առանց կրակ վառելու , որովհետև կենդանեաց շունչը նոյն տեղը ալ լաւ կը ապրցնէ : Կ'ըսեն թէ Պ . Լաուֆրտ քանի մը ամսուան մէջ այնչափ շահ ըրեր է աս բանէս , որ առջինին կրկին մեծութեամբ ուրիշ գոմ մ'ալ շինելու միտք ունի :

Փարիզու մէջ Բժշկայ Բիւր :

ՓԱՐԻԶՈՒ Ինտիմ մեքիլ ըսուած օրագրին մէջ կը կարդանք . 1812ին Փարիզու մէջ բժշկութեան ու վերաբուժութեան արուեստ բանեցնողներուն թիւն էր 537 հոգի . իսկ 1851ին 1352 հոգի , որ ըսել է թէ քառասուն տարուան մէջ 815 բժիշկ ու վերաբուժ աւելցեր են նոյն քաղաքը : Աս ալ գիտնալու է որ 1812ին Փարիզու բնակչաց թիւն էր 547,756 հոգի , որով 1018 հոգւոյ մէկ բժիշկ կ'իյնայ . իսկ հիմա 900,000 հոգի սեպելով բնակիչքը , շատ շատ 666 հոգւոյ մէկ բժիշկ կ'իյնայ :

Նոր գետակ յանելու նիւն :

ՆՈՒՅՆԿԵՄ քաղքին մէջ բնալոյծ մը յարդի վրայ բնալուծական փորձեր ընելու ասեն , գտեր է որ անոր խժային մասը լուծելով մնացածը թել թել նիւթ մը կը գառնայ ամենեին վուշի նման . և կըրկին կրկին փորձելով կը տեսնէ որ յարդէն ելածը քթանի ու վուշի պէս մանելու ալ կու գայ , և աւելի լաւ ալ կը ճերմկի :

Նոր գետակ վեճագրութիւն :

ՄԻԼԱՆՈՒ վիմագրատանց մէկուն մէջ փորձ մը ըրեր են՝ որ մասնաւոր կերպով մը բուսաբանութեան շատ օգտակար կրնայ ըլլալ , այսինքն որ և իցէ բոյս ու ծաղիկ , վիմագրութեան քարին վրայ տաւանորէլ նոյն իսկ բնական բոյսը գործածելով առանց ուրիշ ծրագրութեան : Աս բանիս համար բոյսը բնալուծական բաղադրութեամբ մը կը թրջեն ու չորնալէն ետև վիմագրութեան քարին վրայ կը տարածեն ու կը կոխեն . այս կերպով անանկ լաւ կը տպաւորուի բոյսին ձևը՝ որ ճարտար արուեստաւոր մ'ալ չկրնար այնչափ նմանցնել :

Մշտակ :

ԳԱՂՂՈՅ տէրութիւնը 50,000 Փրանքի մրցանակ կը խոստանայ փետրուարի 23ին հրատարակած հրովարտակով մը անոր՝ որ հնարք մը գտնայ վոլթայի բարդը (pile de Volta) անտեսական իր նայութեան մէջ գործածելու կամ տաքցնելու կամ լուսաւորելու համար , կամ բնալուծութեան մէջ կամ մէքենականութեան մէջ և կամ գործնական բժշկութեան մէջ : Հինգ տարուան միջոցի մէջ ամէն ազգի ուսումնականք կրնան իրենց գիւտը հաղորդել . որ ուսումնականաց մասնաւոր ժողովք մը ի Փարիզ քննէ ու տեսնէ թէ իրապահանջեալ պայմանները պահուած են թէ չէ :